

ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆԱԿԱՆ

ՏԵՍԱԿԱՆ ԱՍՏՈՒԱԾԱԲԱՆՈՒԹԻՒՆ

99. ԳԱՐՎՉԵԱԼ ՆՌՅՆ ԽՕՍՔԻՆ Վ.ԲԱՅ. Երբորդ կէտ մըն ալ կայ, զոր մտագրութեամբ պէտք է նկատի առնել, լաւ իմանալու համար Քրիստոսի խօսքին իմաստը: Քըրիստոս, ճշգելու համար «Յիմմէ անտի առնուցու» խօսքին նշանակութիւնը, պատճառական մեկնութիւն մը կու տայ և կ'ըսէ. «Զամենայն զոր ինչ ունի Հայր՝ իմ է, վասն այսորիկ ասացի թէ յիմմէ անտի առնուք»: Հօրը և Որդիին այդ համադոյական կամ միասնական նոյնութիւնը կընայ ճշմարտուիլ չութենական տեսակէտով միայն, որովհետեւ եթէ ճշմարիտ լինէր ենթակայապէս, այն առեն բոլորովին կը չնջուէր Երբորդութեան դաղափարը: Եթէ «Զամենայն զամենայն ինչ զոր ունի Հայր» խօսքը պէտք ըլլար ենթակայապէս ալ հասկնալ, այն առեն Հօր անծընութիւնը և Որդւոյն ծնողութիւնը, որոնք առնշական զանազանութիւնները կը կազմեն, Որդիին ալ կ'ըլլային, և Որդին անծին և ծնեալ կ'ըլլար, ինչ որ անտանելի է ուղղափառ լսելիքի համար: Հոդիին բխողութիւնը ենթակայական և առնշական է Հօր մէջ, ինչպէս անձնութիւնը և Որդիին ալ ծնողութիւնը: Եւ ինչպէս Որդիէն կը ժխտենք այս երկուքը, բացատկան և ոչ զրկողական ժխտութեամբ, նոյնպէս կը ժխտենք Երբորդն ալ, ու ժխտելով բան մը չնք պակսեցներ Քրիստոսի խօսքիրէն՝ զորս միասնական է ութեան մասին խօսեցաւ և ոչ թէ ենթակայական առնութեանց: Ռւստի ոչ մէկ ուժ կրրնայ ունենալ համառակորդներուն պատճառարանութիւնը, որով անոնք կը թուին Որդին ձանշնալ բխող Հոդւոյն, որպէսողի Որդին բան մը պակաս ունեցած ըլլար Հօրը ունեցածէն:

Ընդհակառակն, Եթէ Երբորդութեան խորհուրդին վրայ աւելցնենք Հոդիին ի Հօրէ և յՈրդւոյ բխումը, Հոդիին կը պատկանի, ինչ որ չեն միանար անոնք որ ենթակայական զանազանութեանց կը պատկանին, ինչ որ Սարէլեան մոլորութիւն կ'ըլլար:

այսու մասունք նշան ու առաջարկ գրական հայր ապահովութիւն մը, և կամ իրրեւ զանազան եալ սկզբնաւորութիւն: Եթէ իրրեւ զանազան եալ սկզբնաւորութիւն հասկնանք Հոդին իրրեւ Հօր և Հոդին իրրեւ Որդւոյն բխում, այն առեն տարրեր սկզբնաւորեալներ պիտի ըլլային, և սկզբնաւորութեանց կամ երմանց վրայ պիտի աւելնային ենթակայութիւններ եւս ու Երբորդութիւնը պիտի ըլլար չորրորդութիւն: Խոկ Եթէ ըսեն միեւնոյն սկզբնաւորութիւն, ինչպէս կ'ըսեն խորէ այն առեն Հայրը Որդիին ի Հայրն ու Որդիին Հոդիին սկիզբ կ'ըլլային տարրերեալ սկզբնաւորութեամբ, ու սկզբնաւորութեանց կամ երմանց յաւելումով պիտի վսիսուէր չորրորդութեան, զոր քառ լիցի թէ ընդունինք:

100. ՈՒՐԻՇ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՆԵՐ ԱԼ. Քրիստոսի խօսքին քննութենէն մէր հետեւցուցածները ալ աւելի կը հաստատենք բոլոր այն սկզբունքներով և նմանութիւններով, զորս ներկայացուցինք Երբորդութեան վրայ խօսած առեն:

Հոմմէականներն անդամ երկու երմաններ կ'ընդունին Երբորդութեան մէջ: Արդ, երեք Երմունք կ'ըլլային Երբորդութեան մէջ՝ եթէ բացի Որդիին ի Հօրէ ծնունդէն և Հոդիին ի Հօրէ բխումէն՝ Հոդիին յՈրդւոյ բխում մըն ալ աւելցնէլինք: Վասնդի Աստուծոյ մէջ կըրնան միանալ չութենականները, այսինքն ամէն ինչ որ աստատածային էութեան կը պատկանի, ինչ որ չեն միանար անոնք որ ենթակայական զանազանութեանց կը պատկանին, ինչ որ Սարէլեան մոլորութիւն կ'ըլլար:

Սկզբունքը այն է թէ ամէն ինչ որ Հայրը ունի՝ Որդիին ալ ունի. Եթէ բան մը ճշմարիտ է Հօր համար՝ ճշմարիտ է նաև Որդիին համար, բաւական է որ չըսեն թէ Հոդին համադոյակից չէ Հօր: Ուրիշն ամէն ինչ զոր Հայ-

ըր ունի՝ Հոգին ալ ունի, և եթէ այս սկզբ-
րունքը պէտք է տարածել Ենթակայականնե-
րուն վրայ եւս, ուրեմն ինչպէս կ'եղրակա-
ցնեն թէ Հոգին կը բխի ի Հօրէ և յԱրդւոյ,
նաև պէտք է եղրակացնեն թէ Որդին կը ծնի
ի Հօրէ եւ ի Հոգւոյ:

Լոյսի եւ Հոգին նմանութեանց մէջ, ուր
լոյսի եւ ջերմութեան, մտքի և կամքի պատ-
կերներով ներկայացուցինք Որդին եւ Հոգին,
ոչ ոք անշուշտ պիտի բսէ թէ ջերմութեանը
լոյսին կը բխի, եւ ոչ ալ՝ թէ կամքը միտքէն
կը բխի. լոյսի եւ ջերմութեանը են արեգա-
կէն, թէ եւ զանազաններու. ու միտքը և
կամքը ելմունք են Հոգիէն, թէ եւ նոյնպէս
զանազաններներ, միայն կայ առում ջերմու-
թեան՝ լոյսէն, եւ կամքին՝ միտքէն, ու Քը-
րիստոս առումի մասին կը խօսէր եւ ոչ թէ
հյուսի:

Մինչեւ Հոս տրուած բացատրութիւնները
ինքնին կը պարզեն թէ ինչպէս Ս. Հայրերէն
ոմանք, նաև մեր Ս. Լուսաւորիչն ալ, Ս.
Հոգիին մասին խօսած տաեն կրցին ըսել թէ
Հոգին «ի նոցունց» է եւ կամ «ի նոսին», այդ
յոդակիով իմանալով Հայրն ու Որդին մի-
անդամայն: Այդ խօսքերը մեղի կը յիշեցնեն
խօսքերը Հոգեմարտներուն, որոնք կ'ըսէին
թէ Հոգին Աստուծոյ էութենէն չէ, այլ ու-
րիշ էութենէ, որոնց դէմ Ս. Հայրերը, Հաս-
տատակու համար Հոգիին ճշմարիտ, համա-
դոյսակից եւ միտանական առումածութիւնը,
կը պնդէին թէ «ի նոցունց» է Հոգին, այսին-
քըն՝ «ի նոցունց էութենէ» եւ ոչ թէ «ի նո-
ցունց ենթակայութեանց». ասիկա աւելի
բացայայտ կերպով կը բացատրէ «ի նոոին-
որ, որ ոչ թէ ենթակայական ելում կը նշա-
նակէ, այլ միասնականութիւն էութենական:

101. ԱՌԱՔՄԱՆ ԽՆԴԻԲ. Իբրեւ փառուեր
Հոգւոյն «եւ յԱրդւոյ» Ենթակայալ բիման՝
յառաջ կը բերեն առաքման և արւութեան
բաներ եւս, ինչպէս նաև Որդւոյ և Քրի-
ստոսի կուսումներ որոնք Ս. Գրոց մէջ կը դրա-
նուին Հոգիին վրայ բառած, ու այդ բառե-
րուն և կոչումներուն մէջ կը կարծեն թէ
նկարուած են Ենթակայական առնչութիւննե-
րը: Որովհետեւ եթէ Հոգին Որդիէն կ'առաք-
ուի (Յովէ. Ժէ 26), Կթէ կը լինի Քրիստոսի
փշումով (Յովէ. Ի 21) եւ կը կոչուի Հոգի

Որդւոյ, Հոգի Քրիստոսի, ուրեմն Հոգին կը
բխի Որդիէն եւս («եւ յԱրդւոյ») ինչպէս կը
բխի Հօրմէն, որովհետեւ կ'առաքուի եւ կը
տրուի Հօրմէն եւ կը կոչուի Հոգի Աստուծոյ:

Թէեւ ցարդ տրուած բացատրութիւնները
եւ ուղղափառ վարդապետութեան յառաջ բե-
րած ապացուցութիւնները բաւական են այս
առարկութեանց լուծման համար, բայց ը-
սենք զոնէ քանի մը խօսքեր՝ լրացնելու հա-
մար այս համառոտ բաժինը:

102. ԴԱՐՁԵԱԱ ԱՌԱՔՄԱՆ ՀՕՐՄԻՆ. Հոգիին
Որդիէն առաքումին համար յառաջ կը բերեն
Քրիստոսի սա խօսքերը. «Զի եթէ եւ ոչ եր-
թայց՝ մխիթարիչն ոչ եկեսցէ առ ձեզ. ապա
եթէ երթամ, առաքեցից զնա առ ձեզ»
(Յովէ. Ժ. 7):

Սակայն եթէ այդ առաքում բառը ուղղա-
կի ելմանց համար պէտք է խմանալ, հարկ է
որ հետեւի նախակրուած խօսքերուն իմաս-
տին. «Բայց յորժամ եկեսցէ մխիթարիչն,
զոր ես առաքեցից ձեզ ի Հօրէ, զՀոգին ճշ-
մարտութեան՝ որ ի Հօրէ ելանէ» (Յովէ. Ժէ
26): Քրիստոս յայտնապէս կ'ըսէ առաքման
մասին թէ Հօրմէ պիտի կատարուի, վասնդի
չըսաւ թէ «առաքեցից ձեզ յինէն», այլ «ա-
ռաքեցից ձեզ ի Հօրէ», որովհետեւ Հոգին «ի
Հօրէ ելանէ» Հոս եւս նոյն բացատրութիւնն
է զոր առումին համար ըսինք: Ուրիշէ չ «յի-
նէն»ը եւ ուրիշէ «յիմմէնէն», ու Քրիստոսի
խօսքը ոչ թէ ենթակայութեանց կը վերաբե-
րի, այլ՝ էութեան: Առաքումը կամքի զոր-
ծողութիւնն է որ կութենէն չ, եւ ոչ թէ ել-
ման զործողութիւնն որ ենթակայութիւննե-
րէն չ: Ուստի ի զէմս Քրիստոսի կ'ըսէ մար-
դարէն. «Տէր, ուրի առաքեաց զիս եւ Հոգի
նորա» և զարձեալ. «Հոգի Տեառն ի վերայ
իմ, վասնորոյ եւ էօ զիս, աւետարանել աղ-
քատաց առաքեաց զիս» (Եսայի Խ. 16): Աւ
եկեղեցին կ'երգէ. «Որ զառաքումն առ ի Հօ-
րէ և ի Հոգւոյդ բանին յաշխարհ մարդարէի-
ւոն ծանուցեր, զոր ի զիմաց մարդացելոյն
բարբառէր առ մարդկութիւնս, Տէր, Տէր ա-
ռաքեաց զիս եւ Հոգի նորա» (Գ օր Հոգեզա-
յաւեան, 3): Ի հարկէ Հակառակորդներէն ոչ
ոք կ'ուզէ ասկէ եղրակացնել թէ Որդին Հօր-
մէն կ'ելլէ:

103. ՀՈԳԻԻՆ ՏԾԻՉՈՒԹԻՒՆԻ. Տըւչու-

թեան համար յառաջ կը բերենք սա խօսքերը . «Քրիստոս փշեաց ի նոսա (յառաքեալսն) եւ ասէ . Առէք զՀոգի Սուրբ . եթէ ուժեք թողուցուք զմեղո՞ թողեալ լիցի նոցա . եւ եթէ զուրուք ունիցիք՝ կալեալ լիցի» (Յովէ . ի 22, 23) : Արդ , մեր առաջին պատասխանն այսէ թէ Ս . Հայրերը այս «Հոգի Սուրբ» բառով չեն իմանար Ս . Հոգիին ընդունելութիւնը , որովհետեւ Քրիստոսէ խոստացուած միմիթարիչին զալուստը ոչ թէ այդ տրւչութիւնն էր , այլ այն որ Հօրմէն պիտի տրուէր , Քրիստոսի առ Հայր Երթարէն եւ Հօրը աղաչելն էրք . խոստում՝ զոր կը կրկնէր համբարձման օրն ալ . «ԵԱՋ զուք մկրտիցիք ի Հոգին Սուրբ , ոչ յևտ բաղում ինչ առուրց այսոցիկ» (Գործ . Ա. 5) , որ եւ կատարուեցաւ «ի կատարել աւուրցն Պենտէկոստէից» , յուրում «լցան ամենեքիան Հոգւով Սրբով» (Գործ . Բ. 1, 4) :

Կը պատասխանենք դարձեալ թէ Քրիստոսի տնօրինակուններուն մէջ ուր Որդւոյն մորդանալուն մասին խօսք կ'ըլլայ , կը փոփոխուեն դէմքերը , որովհետեւ այլեւս ասաւածային երմանց մասին չէ խօսքը , այլ՝ տնօրինակուն դարձերուն մասին , ուստի եւ Քրիստոսի համար կ'րսէ թէ «Որ ի նման ծնեալ է , ի Հոգւոյն Սրբոյ է» (Մատթ . Ա. 20) , զոր ի Հարդէ կարելի չէ աստուածային ելումի նշանակութեամբ հասկնալ ե բայլ թէ Որդին Հոգիին արուած է , հնեւեւարար եւ Հոգիին երւմ մըն է : Ա . Գիրք եւ Ս . Հարք Քրիստոսի մասին խօսած տաեննին կ'ընդունին թէ Հոգիին շնորհքը Քրիստոսով յայտնուեցաւ եւ թէ փրկարգործութեան շնորհքը Հոգւոյն միջոցաւ բաշխուեցաւ . ու այս խօսքերը ոչ մէկ կապ ունին երմանց վարդապետութեանց հետ :

104. ՀՕԳԻ ՈՐԴԻՈՅ ԲԱՑԱՏՐՈՒԹԻՒՆՅ . Սիւնոյն կերպով կարելի է պատասխանել Հոգի Որդւոյ եւ Հոգի Քրիստոսի կոչումներուն մասին , զոր կը յիշատակէ առաքեալը . «Առաքեաց Աստուած զՀոգի Որդւոյն իւրոյ ի սիրառ մեր» (Գաղատ . Դ. 6) . «Ասպ եթէ ոք զՀոգի Քրիստոսի ոչ ունի , սա չէ նորա» (Հոսու . Լ. 9) : Այսպիսի , եւ զես Ս . Գրոց մէջ զտնուած ուրիշ բացատրութեանց մէկ կապ ունին երմանց վարդապետութեանց հետ :

գիշ բառը միշտ Ս . Հոգիին մասին չէ արբուած , այլ աւելտարանին վարդապետութեան Հոգիին , ինչպէս կը մեկնեն Ս . Հայրերէն շատեր՝ Հիմնուելով մանաւանդ Յիսուսի կամ Քրիստոսի կոչումներուն վրայ , որ մարդացած Որդիին անուանակոչութիւնն է , և պարզապէս աստուածային ելումներուն չի պատկանիր :

Մեր երկրորդ պատասխանը այն է որ «Հոգի» անունը ըստ ինքնան առնչակից չէ երաւմներուն հետ , ինչպէս անունը Զօր և Որդւոյ , որոնց մէջ մէկը միւսով կը հասկցուի Հակաղրեալ առնչութեամբ . այլ «Հոգի» անունը աստուածային էւթեան արտայալութիւնն է , եւ այս իսկ պատճառաւ ինչ որ միանական Երրորդութեան էւթենէն է , Հաւասար է , և հետեւարար Զօրը , Որդիին եւ Հոգիին կը պատկանի Հաւասարապէս : Եւ այս է զոր մեր վարդապետները կը կրկնեն ըսկոյն . «Զինէ եւ Հայր Որդւոյ և ոչ զառ ինչ չին» :

Վերջապէս նկատելի է որ յասկացումով բան մը բանի մը վերաբերիլը ոչ թէ երւմիք , այլ ստացութեան յայտարար է . որովհետեւ ինչպէս որ կ'ըսնէք Հոգի Որդւոյ կամ Հոգի Քրիստոսի , նոյնպէս ունինք Հոգի Աստուածոյ , Հոգի իմաստութեան եւ համարոյ , Հոգի գիտութեան եւ աստուածայտաշուութեան և Հոգի երկիրի Աստուածոյ : Արդ , եթէ մէկը երւմ հասկնայ բառը , Հոգիին համար եօթը դանարակութեալ երաւմներ պիտի պարտաւորուի ընդունիլ , ինչ որ հակասակ է ողջամիտ վարդապետութեան :

105. ԳԱՅԻՆԵԻՆ ՓԱԿՈՒՄԸ . Այսպակի բաւական թող մինի մեր Ուղղափառ Եկեղեցւոյ իմական վարդապետութեանը հասկնալու համար : Դեռ շատ բան կայ խօսուելիք Ս . Հոգիի բիւման մասին , մանաւանդ աստուածային երմանց վրայ , բայց այդ ամէնը ընդունակագոյն ժամանակի դործ է . ուստի նկատի ունենալով մեր ժամանակին սպութիւնը , կ'անցնինք խօսիլ արարշագործութեան եւ արարշագործուածներուն , ինչպէս և մարգեզութեան մասին :

ՅԱՂԱԳՍ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ

106. ԱՍՏՈՒՆՈՅ ԳՈՐԾԵՐԸ. Աստուծոյ ողործերուն մասին պէս պէս և բազմազիմի խնդիրներ կը յուզուին, սակայն մէնք զանոնք ամէնքը հոս չենք կրնար ներկայացնել եւ ոչ աշ անոնց լուծմամբը զրազիլ: Տիեզերքի կազմակերպութեան դրութիւնները բնական գիտութեանց կը պատկանին, եւ առեղծագործութեան մովսիսական տեսութիւնները Ա. Գրաց ուսման հետ կ'աւանդուին: Այստեղ մէր զործը պիտի ըլլայ լսել միայն թէ քրիստոնէական վարդապետութիւնը ի՞նչ կը դաւանի այս մասին իրրեւ ձմարասութեան հաւատք, եւ ի՞նչ բան կը թողու բնագէտներու ազատ ուսումնասիրութեան եւ մէկնարաններու կարծիքին:

Աստուծոյ զործերը սովորութիւն է բաժնել երեքի: արեգերք, Հրեշտակներ եւ մարդիկ: Այս բաժանումը կատարուած է ոչ թէ տրամարանական ճշգութեամբ, այլ նկատի առնելով վէճերու եւ խնդիրներու առարկաները եւ հաւատքի վարդապետութեան նիւթերը:

107. ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԻՒԹԻՒՆ. Տիեզերք անունին տակ կը պարունակուին, բացի առաջին էակին, բոլոր էակները՝ զորս սովոր ենք նաև կոչել աշխարհ այդ բառն ընդարձակագոյն իմաստովը, եւ ոչ թէ անձկագոյն սովորով երկիրը միայն իմանալով: Բայ այսր, ամէն ինչ որ է, երկիրը և երկինքը, ամէն ինչ որ երկիրի վրայ է և երկնի մէջ, հաստատութիւնը եւ աստղերը, մարդերն ու Հրեշտակները, երեւելիները եւ աներեւոյթները, կը պարունակուին «տիեզերք» կոչումին տակ: Այդ մասին քրիստոնէական հաւատքին զաւանութիւնը այն է թէ բովանդակի տիեզերքը զստղորւեցաւ Աստուծմէ, ժամանակի մէջ եւ ոչինչը»:

Ստեղծուեցաւ, որովհետեւ զործ կամ արդիւնք է, եւ ոչ թէ բխում կամ հսում աստածային բնութեան:

Աստուծմէ, որովհետեւ ոչ թէ զիազուածոյ եղաւ, այլ յօրինուեցաւ առաջին էակին, իրրեւ առաջին պատճառէ:

Ժամանակի մէջ, որովհետեւ ոչ ի յաւի-

տենից կային եւ ոչ ի յաւիտենից եղան: Եւ մերջապէս

Ոչինչէն, որովհետեւ ոչ թէ նախագոյն նիւթի մը կերպուեցան, այլ ի չզոյէ ի զոյ ածուեցան:

108. ՀԱՎԱԼԱԿՈՐԴԻՆԵՐԸ. Այս ճշմարտութեան հակառակորդներ գրեթէ չկան քրիստոնէից մէջ, զի ոչ միայն քրիստոնէութիւնը, այլ նաև բոլոր կրօնները եւ բոլոր մարդիկ աներկրայ են թէ Աստուծած է արարիչը, այսինքն ստեղծիչը ամենայնի: Քրիստոնէութեան տուաջին դարերուն մէջ Գնոստիկեանները եւ Մանիքէականները աստուծածային բխումներ եւ երկարմատեան դրութիւններ վարդապետեցին, բայց այս կարծիքներն ըստ ազգիւրը աւելի հին ժամանակին իմաստասիրական սկզբունքներուն փոխանցումով էր որ կուգար իրենց: Բայ այսմ, ստեղծագործութեան խնդիրը աւելի իմաստասիրական է եւ բնադրական սկզբունքները կրնան հաստատել թէ զոյութեան տուաջին սկիզբը մի եւ միակ էակ մը միայն իրնայ ըլլալ. Էակ մը որ ինք միայն լինի հարկաւոր եւ ինքնապոյ, իսկ իրմէ զուրս եղած ամէն ինչ՝ պատահական եւ ամէնքը միայն Աստուծմէ հաստատուած: Բայ այսմ, ինքնին իսկ կը մերժուին հակառակ դրութիւնները, այսինքն 1. Արիստոտելի եւ Ճեմականներուն, որոնք բախն թէ աշխարհ ի յաւիտենից է եղած, 2. Եպիկուրեաններու կարծիքը թէ աշխարհ ըստ բախուի եւ հիւլիներու զիազուածական հանդիպումէն միայն դոյցած է, 3. Պղատոնականներունը, որոնք նիւթը յօրինակուին աւելի աշխարհ է եղած, 4. Փիթաղորեանցը, որոնք աշխարհը չնշաւոր, իմացական եւ կենդանի վիթխարի էակ մը կարծեցին, 5. Մանիքէականներունը, որոնք երկու սկզբունքները ընդունեցին ու աշխարհը այդ երկուքին եղած համարեցին, 6. Հերմոդինեաններունը, որոնք նիւթը համառկղբնական զաւանեցան աստածային սկզբունքն էատ, 7. Գնոստիկեաններունը, որոնք աշխարհի արարչութիւնը է օններու կամ Աստուծմէ բխած էակ-

ներու վերադրեցին, 8. Նոր Նիւթականներունք, որոնք նիւթէն զատ ուրիշ ոչինչ չեն ընդունիր, և նիւթ զագափարը բաւական կը համարին բոլոր գոյութիւնները բացատրելու համար: Այսափը բաւական ըլլայ իրեւ բացատրութիւն քրիստոնէական վարդապետութեան՝ ի մասին ընդհանուր տիեզերքի եղելութեան:

109. ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ՓԱՍՏԵԲ. Ա. Գիրքն եւ աւանդութենէն քաղուելիք փաստերը ակնյայտնի են, և Ս. Գրոց խօսքերուն գրիթէ բոլոր տողերը նոյնը կը յեղյաղին: Բայց Աստուածաշունչին մէջ կան քանի մը զարձուածքներ, որոնց մէջ կ'ըսուի թէ Աստուած աշխարհը ստեղծած է անկերպարան նիւթէ (Խմառ. ՁԱ. 18): Աակայն այսպիսի խօսքեր չեն մերժեր ոչինչի եղելութիւնը, այլ կ'ենթադրեն երկու եղելութիւններ Աստուածոյ մէջ. մէկը անմիջական, ի չգոյէ ի զոյ ածելը արարածները, միւսը՝ միջնորդական, որով ոչինչի եղածները, իրենց եղած ատեն ստացած զօրութիւններուն միջոցաւ տակաւ առ տակաւ կը զարգանան եւ կը կատարելազործուին, և նորանոր կերպաւութիւններ կ'առնեն: Այս երկու զօրծողութիւնները սովորական յորջորջումով կը կոչուին առաջին արարչազործութիւն եւ երկրորդ արարչազործութիւն, ու Ս. Գիրքը որ ամէն բանի մէջ առաջին պատճառը կը նկատէ եւ երկրորդ պատճառներուն զործը յաձախ անընդմիջարար կ'ընծայէ առաջին պատճառին, նոյնպէս կ'ընէ եւ այս պարագային, և սաեղծագործութեան նոր կերպաւութիւններ կը կոչէ Աստուածոյ անընդմիջական զործերը: Այսափ՝ տիեզերքի արարչազործութեան մասին:

110. ՀՅԵՇԱԱԿԱՆԵԲՔ. Հրեշտակներու մասին շատ ինդիքներ կան, և այն՝ կրկնակի առումով բարիներուն համար եւ չարերուն, որոնք գեւ ալ կը կոչուին: Ոչ մէկ իմաստափական ճշմարտութիւն կ'առաջնորդէ մեզ զէպի ծանօթութիւնը Հրեշտակաց գոյութեան: Բնագանցական ճշմարտութեամբ միայն կը հասնին հարկաւոր էակին, ու Հրեշտակաւոր էակին, ու առաջինը չարկաւոր էակին, ու Հրեշտակները հարկաւոր էակներ չեն. իսկ բնական ճշմարտութեան զօրութեամբ կը հասնինք միայն զգալի էակներուն, ու Հրեշտակ-

ները զգայական փորձութեան ներքեւ չեն իյնար: Միայն կրնանք խորհիւ թէ ինչպէս անզործարանաւոր էակներէն վեր կան բուսականները, ու անսոնցմէ վեր՝ պարզ կենդանինները, անսոնցմէ վեր եւս նիւթեղէնները եւ հոգեղէնները միանզամաժայն, այնպէս ալ ի զէպ է որ արարածներուն կարգը լրանայ լոկ հոգեղէններու գոյութեամբը: Բայց ատիկա պատշաճողութիւն միայն ցոյց կու տայ, ու պատշաճողութիւնը ինք առանձինը աղացուցական փաստ չէ: Ուստի Հրեշտակներու մասին բառաւածները եւս յայտնութեան սկզբունքին վրայ հիմնուած են: Այս մասին նորիքէն հակառակորդ են Բանավարականները, որոնք յայտնութիւնն ու գերբնականը համանգամայն կը մերժեն. և անօնցմէ առաջ եկան Մակնեանները եւ Անսպարթիսթները, որոնք երկրայելի գտան Հրեշտակաց գոյութիւնը: Իսկ Հին Ուխտին մէջ Սաղուկեցինները կ'ուրանային Հրեշտակաց գոյութիւնը: Յայտնութեան հետեւողներուն մէջ ընդհանրապէս սակաւաթիւ են Հրեշտակներուն զոյութիւնը ուրացողները: Իսկ շատեր ես կան, որոնք աննիւթեական սպիները արարածոց սուվորական վիճակէն շատ աւելի կը բարձրացնեն և զանոնք կը համարէն Աստուածոյ բրնութիւնէն ելած բխումներ կամ հոսումներ: Մենք համաստ կերպով պիտի քաղենք հոսանքին կարեւոր մասին կերպուրները, անոնք որ հաւատքէն սահմանուած վարդապետութիւններ են այս մասին, և անոնք որ հաւատական կարծիքներ միայն կրնան համարուել:

111. ՀՅԵՇԱԱԿԱՆԵԲՔ. ԳՈՅՈՒԹԵԱՆԲ. Հաւատքին մեղի ուսուցած առաջին ճշմարտութիւնը այն է թէ Հրեշտակներ կան: Հին եւ նոր կատակի բոլոր գիրքերը միաձայն կը քարոզն այդ բանը, այնպէս որ աւելորդ կը դառնայ այս մասին մասնաւոր վկայութիւններ առաջ բերել: Նոյնը պէտք է ըսել նաև աւանդութեան մասին: Որովհետեւ ոչ միայն քրիստոնէականը եւ մովսիսականը, այլ նաև բոլոր միւս կրօնները կ'ընդունին մարդերէն եւ Աստուածոյ միջնորդներն են մարդուն մօտ, և ատկէ նոյնիսկ առած են Հրեշտակ անունը, որ անոնց պաշտօնը կ'արտայալի էակներ, որոնք Աստուածոյ միջնորդներն են մարդուն մօտ, և ատկէ նոյնիսկ առած են Հրեշտակ անունը, որ անոնց պաշտօնը կ'արտայալի էակին, ու Հրեշտակները հարկաւոր էակներ չեն. իսկ բնական ճշմարտութեան զօրութեամբ կը հասնինք միայն զգալի էակներուն, ու Հրեշտակ-

է Մովսէսի պատմած արարչակործութեան զբքին մէջ անոնց ստեղծումին մասին պահուած լուութիւնը . կ'առարկուի որ եթէ Հրեշտակներ ըլլային, Ս. Գիրքը առած կ'ըլլար անոնց լինելութեան սկիզբը : Այդ լուութիւնը՝ թէեւ ստոյգ, սակայն չի կրնար տանիւ Հրեշտակներու անդոյութեան և զբակացութեան : Որովհետեւ ամրող Ս. Գիրքին մէջ ակնյայնի են անոնց մասին եղած խօսքիր, ու նախապէս ըլլուածը յիտոյ լիուլի կ'ըստի : Իսկ թէ ինչո՞ւ Մովսէս լուած է անոնց վերարեմամբ, այդ մասին շատ են կարծիքները . անոնցմէ յարմարակոյնը կը թուի մեզի սա թէ ամրող տիկեցիրքին մասին չէ որ կը պատմէ ան մանրամասնօրէն, այլ ընդհանուրէն սկսելով իր խօսքը միշտ կը բերէ կ'ամփոփէ այն բանին՝ որ մարդուն կը պատկանի : Այսպէս, երկինքն ու երկիրը յիշէլէ վերջ Երկիրով կը զրադի, եւ բաց կը թողու անկէ դուրս եղածները :

Կ'առարկեն նաեւ թէ որովհետեւ Հրեշտակը ոչ թէ բնութեան, այլ պաշտօնի եւ զործի անուն է, ի դէպէ անով այլարանօրէն հառկալ կամ' Աստուծոյ գորութիւն, կամ' ներքին աղդեցութիւն եւ կամ պաշտօնեայ մարդեր : Կրնայ ըլլալ արդարեւ որ Հրեշտակ բառը տեղ տեղ այլարանօրէն զործածուած ըլլուայ, բայց գիտնալ պէտք է նաեւ որ այլարանութեան կիրառութիւնն իսկ կը պահանջէ որ թէ իրը իրական ըլլայ եւ թէ նկարադրական իմաստը համապատասխան ըլլայ անոր, եւ հարկ եղածը զտնուի նաեւ արդեմբ, որովհետեւ խօսքեր կան որոնց մէջ չի կրնար տեղ ունենալ այլարանութիւնը, ինչպէս Քրիստոսի սա խօսքերուն մէջ : «Այլ Են իրեն Հրեշտակք յերկին» (Մատթ. ԽԲ 30) : Եւ դարձեալ՝ «Հրեշտակք նոցա յերկին» համապատասխաննեն զերեսս Հօր խոյոյ» (Մատթ. ԺԲ 10) : Նաեւ Պօղոսի խօսքին մէջ, երբ Հրեշտակները Քրիստոսի հւետ կը բաղդատէ : «Ո՞՛ Երեք ասաց ի Հրեշտակաց . նի՛ստ ընդ աջմէ խօմէ՝ մինչեւ եղից զթշնամիս քո պատուանդան ոտից բաց : Ո՞՛ ասկաքէն ամեներեան հոգիք են Հարկաւորք՝ որ առաքեն ի սպասութիւն վասն այնոցիկ, որ ժառանգելոցն են զիրկութիւն» (Երբ. Ա. 13, 14) :

112. ՀՅԵՇՏԱԿԱՆԵՐՈՒ ԱՆՆԻԹԱԿԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ. Հրեշտակներուն վերարերած ճշշ-

մարտութիւններէն երկրորդն այն է որ անմարմին են, աննիթական եւ պարզօրէն հոգեզէն : Մարզուն մէջ հոգեզէն զոյացութիւն մը, ինչպէս նաեւ հոգիին անմահութեան վարդապետութիւնը ընդունելէ վերջ, զըժուար չըլլար ըմբռնել այս ճշմարտութիւնը, Հրեշտակներուն Համար ճանչնալով միհակի մը՝ նման այն վիճակին զոր Հաստատեցինք թէ մարզը պիտի ունենայ այս աշխարհէն մէկնելէ յետոյ : Իսկ թէ Հրեշտակները արդարեւ հոգեզէն են՝ կը հասկցուի Սաղմոսի սա խօսքիքն : «Ո՞՛ արար դՀրեշտակս իւր հոգիս», զոր ճշմարտապէս հոգեղինութեան իմաստով կ'առնէ Պօղոս ալ . «Ո՞՛ արար դՀրեշտակս իւր հոգիս իւր հոգիս, եւ զպաշտօնեայս իւր րոց հրոյ» (Երբ. Ա. 7), եւ կը կնքէ թէ Հրեշտակները ասմբներան հոգիք են Հարկաւորք» (Երբ. Ա. 14) : Ս. Գիրքին յառաջ բերուած եւ Հրեշտակներուն վերարերող բոլոր խօսքերը անոնց մէջ ցոյց կու տան զերազանց զոյտթիւն մը, մարմինէն ատրրերեալ, նիւթէն անխառն, եւ որ մարմնին կամ նիւթին սեփական պայմաններուն ներքիւ չիյնար : Նոյն բանը կը կրկնեն նաեւ Ս. Հայրերը, մանաւանդ Ս. Գրոց բացարութեանց մէջ, եւ հաստակ անուններն անդամ զորս անոնց համար կը զարծածնեն եւ որով կը խօսին բոլոր Հաւատացաններուն՝ նոյն բանը կը յայտնեն . զոր օրինակ՝ աննիւթականք, անմարմինք, հոգեզէնք, անտեսանելիք եւայլն : Բայց պէտք է զիտել թէ տեղ տեղ Ս. Գիրքն ու Ս. Հայրերը ուղելով հոգեզինութեան օրինակներ տալ, մէջ կը բերեն լոյս, Հուր, օդ, եթեր եւ ուրիշ այսպիսի պատկերներ իրրեւ օրինակ Հրեշտակային բնութեան, որոնք ըստ ինքեան նիւթ են, թէեւ աւելի նուրբ եւ տարրերեալ հասարակ եւ թանձր նիւթէն : Սակայն երբ կ'ուղելիք հոս այս խնդրոյն պատկանող բուն վարդապետութիւնը ցոյց տալ, կարելի չէ որ կանգ առնենք միայն այն օրինակներուն առջեւ, որոնք անոր ըմբռնումը կը զիւրացնեն, այլ նաեւ պէտք է խօսքեր խօսքերուն եւ հիմնական բացարութիւններուն ալ հասնինք եւ անոնցմէ քաղենք ճշմարիտ իմաստը : Այսպէս են զոր օրինակ Ծննդոց այն խօսքերը, ուր Աստուծոյ որդիները մարդոց զուտարերուն հատ կը խառնակին, և որոնք Աղեքսանդրեան օրինակին մէջ Հրեշտակներ կը կոչուին, որովհետեւ ոչ մէկ մէկնողական

փաստ կը հարկադրէ դժեզ հրեշտակ իմանալ զանոնք, եւ ոչ թէ Սևթեան սերունդ՝ ինչպէս կը հասկնայ սովորական եւ ընկալեալ օրինակը:

113. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒ ԶԻՐՔԵՐԸ. Հրեշտակներու գոյութիւնը եւ անոնց աննիւթականութիւնը հաստատելէ վերջ կան տակաւին ուրիշ խնդիրներ անոնց բնութեան եւ ձիրքերուն մասին, զորս պէտք է ընդունիլ իրքեւ ստոյզ, Ս. Գրոց վկայութիւններուն վրայ հիմնուելով: Բայ այս, կ'ըսենք թէ հրեշտակներու բանական կարողութիւնը աւելի է քան մարդոցը, եւ ասիկա կը հանենք ուղղակի Սաղմոսին խօսքերէն, որ կ'ըսուի մարդուն համար: «Փոքր ինչ խռնաբհ արարեր զնա քան գհրեշտակ» (Սաղմ. Բ. 6): Պետրոս, երբ չարութեան հետամուտ մարդոց բայ կը խօսի, բաղդատութեամբ կ'ըսէ: «Հրեշտակք զօրութեամբ եւ կարողութեամբ քան զնոսա մեծամեծք» (Բ Պետ. Բ. 11): Բայց որքան ալ գհրեազնեց ըլլայ հրեշտակային կարողութիւնը մարդկային, կարելի չէ անկէ բաժնել սահմանաւորութեան վիճակը, որ բնական է եւ խսկական ամենայնի՝ որ արրած է եւ պատահական: Ասիկա կը հստատենք Պօղոսի խօսքերէն: «Եւ ոչ զիսուուածոյն զիսէ՝ եթէ ոչ հոգին Աստուծոյ» (Ա. Կորնթ. Բ. 11). ուրեմն հրեշտակներն ալ չեն զիտեր աստուածայինները, որովհետեւ սահմանաւոր է անոնց ունեցած բանաւոր կարողութիւնը:

114. ՀՐԵՇՏԱԿՆԵՐՈՒ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆԵՐԸ. Հրեշտակներու նախնական վիճակին համար ունինք Քրիստոսի խօսքերը, ան կը վկայէ թէ ճշմարտութեան մէջ հաստատուած էին, այսինքն արդարութեան եւ սրբութեան մէջ, որովհետեւ կ'ըսէ Հրեաներուն: «Դուք ի հօրէ ի սատանայէ էք եւ զցանկութիւն հօրն ձերոյ կամիք առնել, զի նա մարդասպան էր ի բուկրանէ եւ ի ճշմարտութեան ոչ եկաց» (Յովհ. Բ. 44): Եթէ ճշմարտութեան մէջ ըլմաց, ուրեմն նախապէս անոր մէջ էր սատանան, ու իրեն հետ բոլոր հրեշտակները: Այս միտքով է որ կը մեկնեն Ս. Հայրերը հետեւալ խօսքերը: «Ետու զքի ի լեան սուրբ Աստուծոյ, եւ եղեր ի մէջ հրեղէն վիճացն, եղեր անարատ յաւորսն քո, յօրէ յորմէ

հաստատեցար զու, մինչեւ զտան անիրաւութիւնք ի քեզ» (Եղեկ. ի. 14): Թէև մարդութիւնական արդ վկայութիւնը չատմէծ ուժ չունի, քանի որ ուղղակի ծիւրոսի թաղաւորին համար ըստուած է, բայց Աւետարանէն յառաջ բնութեալ խօսքերը բաւական են հաստատելու համար թէ հրեշտակներու նախնական վիճակը արդարութեան եւ ճշմարտութեան վիճակ եղու, այսինքն չորհաց վիճակ, որ աւելի է քան լոկ բնական վիճակը:

115. ԱՆԿԵԱԼ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ. Ասկէ յառաջ կու զայ նաեւ չար հրեշտակներու մասին ծանօթութիւնը, զորս զեւ կամ սատանայ կը կոչէնք, եւ որոնք իրենց եղած վերջին վիճակով չէ որ Աստուծմէ ստեղծուած են: Շնորհաց կամ արդարութեան մէջ ստեղծուած հրեշտակային բնութիւնը, ինչպէս ըստինք, անչուշտ իր իսկ զործերուն հետեւանքով պիտի արժանանար կամ ոչ վարձուց, իրքի բանական էակ՝ որ իր աղատութեամբը կը զործէ: Փորձութիւնն այդ վիճակին մէջ, չողեզիններէն մէկ մասը արդարութեան մէջ չմնաց եւ զէպի չարիք խօսարեցաւ, եւ ասկէ սկսաւ զոյութիւնը չար հրեշտակներուն, որոնք Աստուծոյ արդարութեան հանդիպած մեղաւոր հոգեղիններն են: Այդ մասին թէեւ Ս. Գրոց մէջ յայտնապէս վարդապետուած ոչինչ ունինք, բայց կան որոշ ակնարկութիւններ, որոնք զայն կը հաստատեն: «Ի հրեշտակոն յանցուցեալս Աստուծ ոչ խռայեաց» (Բ Պետ. Բ. 4), ու Յովհաննէս կ'աւելցնէ: «Որ առնէ բժեղո՞ւ ի սատանայէ է, զի ի սկզբանէ սատանայ մեղանչէ» (Ա. Յովհ. Գ. 8): Նոյն բանը կ'երկրորդէ նաեւ Յուղա հրեշտակներու մասին, թէ «Ոչ պահեցին զիւրեանց իշխանութիւնն, այլ թողին զիւրեանց բնակութիւնն» (Յուղա 6):

116. ԱՆՈՐՈՇ ՊԱՐԱԳԱԿՆԵՐԸ. ինչպէս կը տեսնուի, Ս. Գիրքը անցողակի միայն կը խօսի հրեշտակաց մասին, այնպէս որ երկրորդական անդեկութիւնները կը մնան անորոշ և հաւանական կարծիքներով միայն յառաջ կը բերուին անոնց կողմէ՝ որոնք այդպիսի դրհետութեանց հետամուտ են: Մենք հոս ատանք ալ պիտի յիշնենք յաջորդարար, զէթ հակիմ տեղեկութիւններ տուած ըլլալու համար: Հրեշտակներու երբ ստեղծուած ըլլալուն

մասին կը լոէ Մննդոց արարչաբանութիւնը, բայց ի զէպ կը թուի զնել զանոնք, երբ առաջին անգամ Աստուած «արար զերկինս և զերկիր» : Ս. Հայրերէն ոմանք երկինքին հետ կ'իմանան զանոնք, ուրիշներ՝ լոյսին: Արեւելեան Հայրերէն շատերը, Հիմնուելով Յուրի հետեւեալ խօսքերուն վրայ, «Յորժամ եղին աստեղք ծերք, ամենայն Հրեշտակք աստեղաց օրհնեցին զիս մեծաձայն, և ամենայն Հրեշտակք իմ զովեցին» (Յոր Ա. 7), աստղերուն ստեղծումը չորրորդ օրուան մէջ տեսնելով, Հրեշտակներունը առաջին օրը զրբին: Բայց Երարյականը, ինչպէս նաև լատինականը Յորի այդ տողերը այսպէս կը կարդան: «Ո՞յ էարկ զիմէն անկան ի նմա, յորժամ օրհնեցին զիս ի միասին աստեղք ասուածանք և խնդային ամենայն որդիք Աստուածոյ», որով հաստատուն փառու մը չի բաղուիր անկի:

117. ՀՐԵՇՏԱԿԱԿԱՆԵՐՈՒԽՆ ԹԻՒԲԻ. Հրեշտակոց թիւին մասին աւելի բացայացտ են Դանելի խօսքերը: «Հազարք Հազարաց պաշտէին զնա, և բիւրք բիւրոց կային առաջի նորա» (Դանիէլ է 10): Ասիկա ցոյց կու առա թէ Հըրեշտակները յոյժ բազմաթիւ են, աւելի քան մասնաւութեան մէջ բովանդակուած թիւր: Իսկ անոնց բաժանումներուն մասին ոչինչ յիշուած է Ս. Գրքին մէջ, ուր թէեւ կը Հոմեոպիիք զանազան անուանակոչութիւններու, ինչպէս սերոյրէք (Եսայի), քերովրէք (Եղիկիէլ) ևայլին, բայց կոչումներու այդ զանարանութիւնները ոչինչ կը յայտնեն ճշգակի: Ճիայն քրիստոնէական աւանդութիւնն մըր, որուն առաջին ազրիւր նկատուած է Դիոնիսիոսեան կոչուած գերքը, զանոնք կը բաժնէ երեք քահանայապետութեանց և ինը դասակարգութեանց, զորս մէնք կը թողոնք այդ աւանդական դրութեան մէջ, առանց կարող ըլլալու բան մը աւելցնել ստուգութեամբ ուրդ վարդապետութեան մասին: Իսկ յականէ և որչակի ունինք միայն երկու Հրեշտակներու անունները Ս. Գրոց մէջ. Միհայէլ (Դան-

իէլ Փ 13), և Գարրիէլ (Դանիէլ Բ. 16), և ուսնք կը լիչատակուին Նոր Կոտակարանին մէջ եւս, Գարրիէլ Պուկասու Աւետարանին (Ա. 19), և Միքայէլ՝ Յուղայի Թուղթին մէջ (9), ու այս երկուքը կը նկատուին իրեն իշխաններ երկնային դրաց:

118. ՀՐԵՇՏԱԿԱԿԱՆԵՐՈՒԽՆ ՏԵՂԻ. Հողեղիններուն տեղին համար կարելի չէ անշուշտ արտայայտուիլ այնպէս ինչպէս պիտի արտայայտուէինք նիւթեղէններուն պարագային: Բայց չենք կրնար նաև անսահման կամ անհուն համարիլ, ինչպէս կ'ըսենք Աստուծոյ Համար: Կրնանք բաւել միայն թէ մարմիններու պէս տեղույզ մէջ չեն պարունակուիր, այլ անսահմանարար կը զտնուին իրեն արարած, ինչպէս մեր Հոգիններուն համար կ'ըսենք թէ մարմին մէջ են և մարմինն ելլելէ վերջ՝ ուրիշ տեղ մը: Գալով այն տեսիլներուն, որոնք յաձախ կը պատմուին Ս. Գիրքին եւ եկեղեցական պատմութեանց մէջ, որու բան մը չենք կրնար զբել, թէ, զոր օրինակ, անմարմին բլյայով հանդերձ ինչպէս մարմինոյ ձեւով կ'երեւին, և ինչպէս կրնան ազդել մարդոց զայրարաններուն վրայ: Աստուծածաշունչին մէջ ոչ մէկ տեղ բացարձակ է այդ, այնպէս որ Հարկ կ'ըլլայ անսալ մեկնարաններուն կարծիքին: այսինքն, վերը յիշուած պարագաներուն, Հրեշտակները ու երեւոյթ կերպարանքներ կ'առնեն, նիւթէ կամ նուրբ նիւթէ կազմուած, զորս կը զործածեն ոչ թէ իրուն իրենց պատկանածներ, այլ իրը զործիք կամ կրելիք, ինչպէս է զգեստը մարմինն համար: Աւստի Հրեշտակային տեսիլքին Համար պէտք չէ ըսենք առ աչօք պատկեր, ինչպէս կը պատահածի երբեմն բորբոքաւ երեւոյթութեան՝ մտքին մէջ եղած տեսարանը զգայուաններուն վրայ ասեղծեով, երբ բգայութեանց ներքիւ ոչինչ կայ: Այսպէս կը զտնուածնուին երկնային տեսիլները երեւոյթականներէն: մերժինները մտքին զգայուաններուն կ'երթան, իսկ առաջինները՝ բգայութեաննութիւն մտքին:

(Յոր. 15)

ՄԱՂԱՔԻԱԼ ԱՐՔԵՊՈՍ ՕՐՄԱՆԵԱՆ